

2887

616.9
W-93

1910.

2010

2002

ՔՈՂԵՐԱ

ԳՐԵՑ

ՏՐ. Յ. Խ. ԱՐՍԼԱՆ

ՄԱՔՐՈՒԹԻՒՆԸ ճանրելիս ճանն է:

Կ'ուղէ՞ս տղերայն ղևարսիւնէլ.— ՄԱՔՐՈՒՐ
պահէ ճարճի՞ք, սրամտաք և քնակարանք:

ՄԱՐԶՈՒՍՆ

ՏՊԱՐԱՆ ՆԵՐՍՏ ԷՒ ՍՐԱՊԵԱՆ

1910

616.9
Ա-96

616.9

Ա-93 Այ

Մանկագար ՆՈՐ ԱՅԳԻ.— Թիւ 1

ԳՈՂԵՐԱ

ԳՐԵՑ

ՏՐ. Յ. Խ. ԱՐՍՆԱՆ

ՄԱՔՐՈՒԹԻՒՆԸ ճանրելերու ճանն է:

Կ'ազէ՞ս Կոլերայէ վարակուել.— ՄԱՔՐՈՒՐ
պահէ ճարճիք, սրամտքը և բնակարանք:

ՄԱՐԶՈՒՆ

ՏՊԱՐԱՆ ՆԵՐՍՈ ԵՒ ՍՐԱՊԵԱՆ

1910

5390 4037

483



16496

ՀԱՅԿԱՍՏԱՆԻ ԳՐԱԳՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ



5390
38


ՀԱՅԿԱՍՏԱՆԻ ԳՐԱԳՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

1910



ՄԵԿ ԽՕՄԶ

(Mekhakhoutchian Asiatic Cabinet)



Անարդիս Գոյեհի հայ ուսանողութեան Եւրաշան
միութեան գլխաւոր նպաստին և սատարէ իր անդամներուն
խնայական և ևս անհատական զարգացումին: Կը փա-
փափի աւելցնել—իր անձուկ միջոցներուն աստիճանին մեջ—
կարելի ծառայութիւնը մատուցելու հետեւ հանրութեան:
Այս բարեկեցութեամբ և որ կը հրատարակէ ՆՈՐ ԱՅԳՂ, և
այս անգամ որոշած է հաստատել հետեւ օգտակար գիրքերու
մատակարար մը, որուն ստացիլն է ներկայ տեսակը, զոր
սպումարար գրեց Տր. Յ. Խ. Արսլան (շրջանաւարտ 1893 թ):

1 Եղ. 1910,

ՆՈՐ ԱՅԳՂ

Անարդիս Գոյեհի,

Մարզում:

سرکيس چاتويان طربزون

ՄԱՐԿԻՍ ԿՈՅՆՅԱՆ

SARKIS KOHJIAN

TREBIZONDE

ՔՈԼԵՐԱ

(ՀՆՏԱԽՏ)

(Ասիական Քոլերա — Asiatic Cholera)

Ա.

ՔՈԼԵՐԱՅԻ ԶԱՆՍԱՆՈՒՄԸ ԵՒ ՊԱՏՄԱԿԱՆԸ

Թէ ինչո՞ւ համար կերպացիք ասիական քոլերա անունը տուած են յիստին՝ սա կրիււ պատճառներէն յառաջ կեղծ է. նախ որ քոլերային Ասիոյ կողմէն Եւրոպա արչաւելը դիտուած է. կրկրորդ հարկ կըզօծ է զանազաննկ զայն քոլերա մորպիւս (cholera morbus) կոչուած ախտէն, որ ի վաղուց ծանօթ էր Եւրոպայի: Քոլերա մորպիւս ըսուածը կ'ունենան աւելի ծերեր և մանուկներ, և ասոր համար cholera nostras և կամ infantum ալ կ'անուանեն զայն. ուստի զանազաննկու դիւրութեան համար համաբոստակի պիտի յիշուի հաս այս մասին պէտք կըզածը: Ասիկա կը պատահի յունիս, յուլիս և օգոստոս ամիսներու մէջ՝ շատ տեղեր և յաճախ. կի՞նչ լաւ խնամք չտարուի, մեծ աւերնե, կը գործէ: Ասոր գլխաւոր պատճառներն են .

1. Անչարմար և դժուարամարս կերակուրներ .
2. Աւողջապահական կանոններու անհոգութիւն .
3. Ամառուան չոր և սաստիկ սաք օդը :

Ասանց ծնունդը ըլլալով յառաջ կուզայ սաստիկ փոխում և փորձարութիւն և կամ ասոնցմէ միտն և կամ միւսին զօրաւոր արտայայտումը . ասանց կը միանայ ներքին տաքութիւն և պապակ, և արտաքին մարմնոյ պաղութիւն, այսպէս որ չկարողանալով սնունդ առնել՝ աստիճանա-

բար մէկ կամ մի քանի շարժումն մէջ կը հալին , կը հառնին և կը մեռնին : Քոլերայի տխուհի զոհերուն նման արտանիշեր կուտան նաև թունաւորումներ , մանաւանդ մկնդեղով (arsenic) թունաւորումը զարմանալի նմանութիւնը կուտայ քոլերայի . զտանձ լլալու համար թէ տխար քոլերա է , բնականաբար մանրէն քննելով հաստատելու է . սակայն և այնպէս համաճարակի մը ժամանակ բնաւ դժուարութիւն չմնար ճանչնալու հիւանդութիւնը :

Ատիտիան քոլերային բուն հայրենիքը Հնդկաստան է , սրով հայերէն հետախոս անունը չինա՞ծ են : Քոլերան իր հայրենիքին մէջ գրեթէ ջերմի պէս հասարակ տխար մէ . ինչպէս ամեն տխար տեղուց մը մէջ շատ անգամներ կրկնուելով իրեն զօրութիւնը և ազդեցութիւնը կը կորսնցնէ՝ Քոլերան ալ Հնդկաստանի համար իր սաստիկ ազդեցութիւնը կորսնցուցած է : Սա ալ ճշմարտութիւն մէ՞ չոր մանրէներ (microb) և արտաթոսիներ (virus) կը տկարանան և կամ իրենց ազդեցութիւնը կը կորսնցնեն և վերջապէս կ'իջնան անանկ վիճակի մը մէջ ուր ապրելիքն անկարելի կ'ըլլայ , ըլլայ անհատի մը մէջ , ուր իրենց յառաջ բերած արտադրութեանցը ազդեցութեամբ իրենք կը մեռնին և անձը կը վերկուի , և կա՛մ հաւաքաբար տեղուց մը մէջ համաճարակ յառաջ բերող մանրէներ իրենց ազդեցութիւնը աստիճանաբար կը կորսնցնեն . եթէ այսպէս չըլլար՝ մտած տեղերնին պիտի աճէին շարունակ , մինչև որ կատարեալ աւեր գործնէ՝ անհատը մեռցնելով , և կամ տեղուց մը համաճարակը երբեք չը պիտի դադրի աւեր գործելէ մինչև որ իր ազդեցութեան տակ իյնողներուն բոլորն ալ փճայնէ . այնպէս որ աշխարհիս բնակչութիւնը պիտի դադրէր կեանք ունենալէ : Այս ճշմարտն է բոլոր փոխանցիկ և միեւնոյն ժամանակ

մասնաւոր շրջան ունեցող տխարու համար , ինչպէս քոլերա , ժանտաւանդ (թիֆո) և այլն :

Քայց չնորհիւ մանրէներու այս տխար կողմին , մարդոց կազմութեան անոնց դիմադրելու յատկութիւններուն . նաև գիտութեան ստեղծած կանխազգուշական միջոցներուն՝ մարդիկ իրենց անձերը այս անտեսանելի թշնամիներուն դէմ անսասիկ բերդեր բնելու կարողութիւնը ունեցած են :

Քոլերան կըր տեղ մը կ'սկսի , դիտուած է որ կամայ կամայ կը ծաւալի մինչև որ բռնուողներուն և մեռնողներուն թիւը զգալի բարձրութեան մը կը համի , տխարիս ծաւալման և ազդեցութեան զենիթը , և յետոյ աստիճանաբար կը տկարանայ մինչև որ բոլորովին անհետի մէկ և կամ աէկ քանի ամիսներու մէջ . եթէ այսպէս չըլլար , ինչպէս պատճառները թուեցինք , երբեք պիտի չզարդէր համաճարակը :

Առաջին անգամ ըլլալով քոլերան ստուգապէս ճանչցուեցաւ Եւրոպայի մէջ 1817 ին գրեթէ դար մը տառջ , երբ սաստիկ համաճարակ մը ծաւալեցաւ ամեն կողմ , այսինքն մարդոց յարաբերած տեղերը . ուրիշ համաճարակ մը կըլաւ 1830 Էն 1832 ի ժամանակները և մինչև 1838 մանր մունր ծաւալումներ ունեցաւ քոլերան ժամանակ առ ժամանակ . և յետոյ մինչև 1846 բնաւ քոլերայի համաճարակ չպատահեցաւ , բայց նոյն տարին կրկին սկսելով Ատիայէն անցաւ Եւրոպա՝ հնձելով իր մահատիւը դերամոլիին տակ իյնողները — հաւանականաբար ծերերուն վեճ փոխաւ կոչածը — և կարճ միջոցի մէջ տխուհի մահաբերներ շատ գանուելուն՝ չարագ յղգարուագ դրած են անունը . խեղճ երկրագործներ իրենց արեխը իսկ հանելու ժամանակամիջոց չեն ունեցած արտերէն վերադառ-

նալէ կաք, ուր գացած էին առողջ և հնձկու պատրաստ՝ առանց մտաբերելու թէ իրենք պիտի հնձուէին քոլերայի ժանտ մանդագով, սնանկ ժամանակի մը մէջ երբ մարդիկ գլխաւթեանն ընձեռած միջոցներէն ալ դուրի էին: Ասկէ կաքն ալ անզ անզ համաճարակներ եղած են. բայց զօրաւոր համաճարակ մը եղաւ 1866 ին Աւստրո-Քերման պատերազմի ժամանակ, և 1883-84 ին համաճարակ մը պատահեցաւ Գաղղիոյ և Իտալիոյ մէջ, և վերջապէս մեզմէ շատերուն ծանօթ 1894 ին համաճարակը, որ ծուալեցաւ նաև Թուրքիոյ շատ մը կողմերը, և որչափ որ կը միշինք, գետերու ընթացքին վրայ դանուող անդերու մէջ մանաւանդ շատ աւերներ գործեց:

Բ.

Թէ ի՞նչ ԲԱՆԷ ՅԱՌԱՋ ԿՈՒԳԱՅ ԲՈՒԵՐԱՆ

Վերեւ գրուածներէն ընթերցողը հասկցաւ թէ անոր ալ պատճառը մանրէ (1) (microb) մ'է. սակայն մինչև 1883 չէին գիտեր թէ ի՞նչ տեսակ մանրէ մ'էր. այս թուականին էր որ Տօքթ. Գոխ՝ Գերման կառավարութեան կողմանէ խրկուած Բլալով Եգիպոս և Հնդկաստան ուսումնասիրելու համար սոյն ախտին պատճառը՝ հոն քոլերայի գոհերուն աղիքներուն մէջ գտաւ, մանրացոյցով քրանաջան աշխատութիւններէ կաքը, ստորակէտի () ձեւով ախտին բուն պատճառը եղող մանրէն կամ պատկը, և իր ձեւին համար մկրակեց զայն այդ անունով, usruակիս-պատկ (comma bacillus), անկէց կաքը բոլոր հետազոտողներ

(1) Աւելորդ չէ կարծեմ հոս յիշել թէ մանրէներ բուսական աշխարհին կը պատկանին. թէև գիտութեան տեղեակ չեղողներ տակաւին կը կարծեն թէ կենդանական աշխարհին կը պատկանին:

հաստատեցին անոր սոյն գիւտը: Թէ ի՞նչ միջոցներով կարելի է սոյն մանրէն ձանձնալ՝ կրկար լարակ պիտի բլլայ բացատրել. սակայն սաչափը բանք թէ, համազուելու համար որ նոյն ինքն էր ախտը յառաջ բերող մանրէն՝ զայն հնդկաց խոճկորներու աղիքին մէջ ուղղակի ներմուծելով քոլերա յառաջ բերին, որով զխոնականորէն հաստատուեցաւ. ախտին բուն պատճառը:

Քոլերայի մանրէն արագօրէն կ'աճի զար. 86-104 (30-40 սանդ.) աստիճան տաքութեան մէջ, իսկ 60 էն վար (16 սանդ.) աստիճանին աճելէ կը դադրի. սակայն սակէ շատ աստիճաններ վար ցուրտի մէջ իսկ ողջ կը մընայ. առատ թթուածնի (oxygen-մեր շնչած կապը օդին մէջ) ներկայութիւնը անոր աճման արգելք է: Մանրէներ շատ արագ կ'աճին նաև հեղուկներու մէջ (օր. մաի ջուր կամ կաթ). և երբ պարագաները նոյստաւոր են, շարժման կը պահեն իրենց կենսականութիւնը. մինչդեռ շատ դիւրաւ կը փճանան չորութեան մէջ:

Սակայն միեւնոյն մանրէներու հետ կը գանուին կրորդիքներ, որոնք մանրէներէն աւելի կը դիմանան չորութեան և ուրիշ իրենց համար վնասակար ազդեցութեանց. ասոնք իբր շերտայի մանրէներուն սերմնիկնոլը (arthrospores) կը ծառայեն և յարմար պարագայի մէջ կը փոխուին քոլերայի մանրէներու. և ասոնց չորսիւ է որ քոլերան կրնայ աւելի պահել իր կենսականութիւնը և շարունակել իր շահատակութիւնները և նախճիրները. թէև գիտութիւնը ասոնց ալ խելոյ անխճկը գիտէ:

Գ.

ՎՍՐԱԿՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Կուգանք հի մա սա հարցման թէ՛ ուրեմն ի՞նչ միջոց-

ներով և ինչ պարագաներու տակ քոչերայի մանրէները մարդուն կազմուածքին մէջ կը մաննն և ինչ կերպով հոն ախտը յառաջ կը բերեն: Տարակոյս չկայ որ քոչերան, ի բաց առեալ իր հայրենիքը՝ Հնդկաստանը, ուրիշ տեղեր միշտ ներածուելով և վարակուածով կը տարածուի: Տիշտ նոյնչափ սպառնացուած է թէ քոչերայէ բնուած անձանց կղերմութիւն և փոխուելիքն մէջ է որ մանրէները առատօրէն կը գտնուին, և ուստի զլիսաւոր միջոցներն են ախտը տարածելու: Երբ մանրէներ արտաքին աշխարհը կը մտնան կղերմութիւն միջոցով, շատ միջոցներ կը գտնան իրենց էութիւնը երկարելու համար. անոնք կը շարունակեն իրենց աճուելը թրջած սուսններու, վերմակներու, և այլնի վրայ և կամ ջուրի մէջ ուր բաւականաչափ զործարանական նիւթ կը գտնան. կամ կերակուելներու մէջ՝ ինչպէս պտուղ, կաթ և այլն. կամ թաց հողի մէջ: Գտնով առողջ մարդու էութեանը մէջ մտնալու կերպերուն ասոնք անհամար են, ուստի հասկնալի է թէ ինչպէս լուսադարձներ, հիւանդապահներ աւելի ենթակայ են ախտին քան ուրիշներ, և որով հիւանդութեան տարածման մէջ արտաքին պարագաներու սերտ առնչութիւնը կը շեշտուի: Սա ալ ճշմարտութիւն մ'է որ քոչերան ամենէն աւելի բանուկ եղած երթեւեկութեանց միջոցներով է որ կը տարածուի, և թէ երբէք մարդոց ճամբորդութեան համար պէտք եղած ժամանակամիջոցէն աւելի արագ չէ որ կը ծաւալի. այս կէտը կաւեւոր է գիտնալ, որովհետեւ որոշակի կը ցուցնէ թէ ախտը օդի հոսանքին միջոցաւ չփոխադրուիր. բայց աւելի, գիտուած է որ, ախտին տարածման ընթացքը մարդոց խմելու համար զործածած վազուն ջուրերու ընթացքին կը համապատասխանէ, ինչպէս յիշեցինք 1894ի

քոչերային՝ Տաճկաստանի մէջ գետերու և գետակներու ընթացքին վրայ գտնուող տեղերու մէջ աւելի ծառայելը: Ուրիշ տեղ աւելի ընդարձակօրէն պիտի պարզուի ջուրերու խողացած մեծ գերը ախտին ծաւալման մէջ:

Ամեն միջոցով և ամեն պարագայի տակ հիւանդութեան բուն պատճառ միմիայն աղիքներու մէջ կը զբանդուի, թէ՛ հիւանդութեան սկիզբը և թէ՛ վախճանը. ուստի մանրէները կերած և խմած բաներուս միջոցով է որ կուլ կուտանք, և եթէ ստամոքսին թթուներուն միջոցով չփճանան, կ'անցնին աղիքներուն մէջ և հոն կ'սկըսին զործել իրենց աւելները, և ուստի դիտուած է որ համաճարակի մը ժամանակ ստամոքսի և աղեաց խանգարում առնեցողներ աւելի ենթակայ կ'ըլլան ախտին քան առողջ և զօրաւոր ստամոքս և աղիքներ ունեցողները:

Քոչերայի համաճարակներ ընդհանրապէս կ'ըլլան անմտ ասան: Ախտին ենթակայութիւնը ընդհանրական է, թէեւ զարմանալի բացառութիւններ տեսնուած են: Սեւի խնդիրը անկարեւոր է, ատրիքը աւելի աղդեցութիւն ունի. ձերերը աւելի ենթակայ են ախտին, թէեւ ձմկեր մտնուկներու մէջ իսկ տեսնուած է. բայց կրկին մտնուկներու մէջ աւելի քիչ կը պատահի քան թէ չափահասներու: Հիւանդութիւնը հրաւիրող պարագաներ կը համարուին որողատութիւնը, բայց աւելի կարեւոր են անուոյի սոսորկաներ և ստամոքսի խանգարման պատճառներ: Թխտու մի միջոցը (stage of incubation-ախտին յառաջ գալու ժամանակամիջոցը) հազիւ մէկ օրէն մինչեւ երեք օր կը տեւէ:

Դ.

Ա.ԽՏԻՆ ԸՆԹԱՑՔԸ ԵՒ Ա.ԽՏԱՆԻՇԵՐԸ

Ինչ զէս ամեն անմիջական տարափոխիկ հիւանդու-

թեանց մէջ՝ քոլերան ալ ամենաթեթեւ և ամենաստատիկ երկու եզրերու մէջ տեսակաւոր ձևեր ունի, անանկ որ եթէ համաճարակ մը չըլլայ, շտանը պարզ փորձարութիւն մը պիտի կարծուին:

Ամենաթեթեւ Վիճակը՝ քոլերայական փորձարութիւն (choleraic diarrhoea) կը կոչուի. հիւանդներու արտադրածը լոյծ և շառիկ կ'ըլլայ, 24 ժամու մէջ 5 էն մինչև 8 անգամ. թուլութիւն, վատուածութիւն և պարզ կ'ուենան: Երբևէ զորաւոր ախտանիշեր ալ յառաջ կ'ընան զայլ, ինչպէս փսխում, ծունկէն վար մկանանց մէջ թեթեւ ցաւ մը և մէզի սակաւութիւն. շտանը քանի մը օրուան կամ շաբթուան մը մէջ կ'ապաքինին, բայց այս վիճակը կարելի է ըլլալ նաև ստատիկ քոլերայի մը նախընթաց փորձարութիւնը (premonitory diarrhoea): Երբեմն այս թեթեւ վիճակը կ'անցնի միջին վիճակ մը համարուող քոլերին (cholera) կոչուած տեսակին: ասիկա քոլերա մորպիս (cholera morbus) կոչուածին ախտանիշերը կ'ունենայ. գիշեր տան յանկարծակի կ'սկսի փորձարութիւն մը, որուն անմիջապէս կը միանայ փսխում. մարմնաց մէջ երեւան եկած ախտանիշերը աւելի խիտ են. ստատիկ թուլութիւն և ընկճում յառաջ կուգայ, ձայնը կը տկարանայ, սաքեր և ձևքեր կը պողին, բազկերակը անկար և արագ է, և ծունկին վար մկանանց մէջ ցաւ պատճառս չկճկումներ կ'ըլլան, մէզը կը նուազի, և թերեւս բնասպիտ (հաւկթի ձերմկուց-albumen) պարունակէ՝ երկիւմանց հիւանդութիւն ալ բերելով: Ամբողջ հիւանդութիւնը կը տեսէ շարժութ մը կամ երկուք. սակայն երբեմն նոյնին կրկնումները կրնան յառաջ գալ. բայց կըրկին այս վիճակն ալ կրնայ անցնիլ անմիջապէս բուն քոլերայի վիճակին, այնպէս որ այս տեսակներուն մէջ վի-

ճակացոյց մը չինել կարելի չէ: քանի որ շտանք ալ աննըչան և աննշմար կ'անցնին:

Բուն կամ խիսակամ քոլերան՝ կամ ամենաստատիկ ախտանիշերով անմիջապէս կ'սկսի և կամ վերեւ յիշուած վիճակներէ այս վիճակին կ'անցնի. երբ հիւանդը քանի մը ժամուան մէջ մեռնի առանց փորձարութեան՝ ասոր չոր փոխու (cholera sicca) անունը կուտան-խի և իսկ յարզ չըզարմազը. թէև խիւթեանը մէջ աղիքները լեցան են, սակայն աղիքները անզամայոյծ (paralized) վիճակ մը ունենալուան չին կրցած իրենց պարունակութիւնը արտաքսել: Իսկ տեսականութիւն ունեցող տեսակներու մէջ նախընթաց փորձարութիւնը կ'սկսի մէկէն մինչև երեք օր, վերջը կ'սկսի ջերմոզին վիճակ կամ քոլերայական չնշանդձութիւն (algid stage or choleraic asphyxia) որ խիսակամ քոլերային երկրորդ վիճակն է: Առանց գիտականօրէն: կազմային փոփոխութեանց մանրամասն բացատրութեանը մտնալու՝ ընդհանուր գիծերու մէջ պիտի յայտնենք յառաջ եկած ախտանիշերը և վիճակները: Առաջին նշաններն են՝ մարմնացին տկարացում, սարքուումը և գլխու պտոյտ, յետոյ կուգան ստամոքսային և աղեսոյ նշաններ. ստատիկ փորձարութիւն որ շուտով բերինձի ջուրի վիճակ կ'առնէ, անպիսի և զրկիչ ստանց հոտի. ստատիկ տեսակներու մէջ քիչ թէ շատ արիւն ալ կ'երևի. փորձարութեան կը հետևի ստատիկ փսխում և կլկիկ (hiccoughs). ստանց կ'աւելնայ ախտածակը գոցուիլ և պարսկ. լեզուն հոտու և չոր սրտ մը կը կապէ. փորը առհասարակ կակուզ և ամպակ կ'ըլլայ և կամ փոսած և կարծր. փորի ցաւը անկարելուր է, բայց պարտին շուրջ ճնշում և ամքութիւն կ'զգացուի. և ախտին, թոյնին հետևանքը ըլլալով՝ ուրիշ գործարարներու մէջ ալ ստատիկ

նշաններ յառաջ կուգան : Սիրտը , սկիզբները քիչ մը ստուն գրգռուելուն՝ հիւանդը սրտի բարախում և անձկութիւն կ'ունենայ , յետոյ աստիճանաբար սրտի տկարացում . բազմակրակը կ'սկսի շուտ և տկար զգացալի , մինչև որ սաստիկ ատափներու մէջ քանի մը ժամուան ընթացքին մէջ բարձրովին անզգալի կը դառնայ . արեան շրջանին տկարանալովը երեսին մասերը , ձևքեր և սաքեր կ'սկսին պագիլ . վերջապէս սառ կը կտրին . դէմքը կը կապուակի , շրթունքը գրեթէ կը սենայ . սրտաքին տաքութիւնը մինչև 95 ֆար . (35 սանդ .) կ'իջնայ , մինչդեռ ներքնապէս ջերմը 102 ֆ . (39ս .) աստիճանի և աւելի կը բարձրանայ , աչքերը և այտերը կը փոսին , մորթը կը փոթի և կը ծանրանայ , ձայնը կը խուլանի և կը տկարանայ որ քրկրայի յատկանիշ ձայն մ'է (choleraic voice) . շնչառութիւնը դժուար և տկար կ'ըլլայ . միտքը մինչև վերջը յտակ կը մնայ , սակայն սնտարքեր , զիտակցութիւնը տկարացած կ'երևնայ . բայց երբեմն հիւանդնեւ ալ զրգռուած և անհանդարտ վիճակ մը կ'ունենան , միանանց մէջ ժամանակաւոր պրկումներ յառաջ կուգան , ինչպէս յիշեցինք , ծունկէն վար եզոզ միանանց մէջ , նաև սոքի մառնորու , ձևքերու , գիտտի և բազուկներու միանանց մէջ . երիկամունքը ազգուելով մէջը կը սակաւի , նոյն իսկ օրեր կաթիլ մը մէզ չգար միզամանին մէջ , և այս կերպ կը շարունակէ մինչև հիւանդին մահը կամ ապաքինման վիճակը : Վերև յիշուած այս քրկրայական ջերմազին վիճակին , որ երկրորդ վիճակ ալ կ'ըսուի . մէջ է որ կամ մահացում առաջ կուգայ և կամ հակազդեցութեան վիճակը (stage of reaction) կը յաջորդէ , երբ բոլոր յիշուած ախտանիշերը կը թեթեւանան և կ'անցնին : Շատ անգամներ առատ քրտինքով մը կ'սկսի այս

բարեփոխումը . մի քանի օրուան մէջ մէզը կ'առաւանայ , և եթէ հիւանդութեան կրկնուածը չըլլայ , ինչ որ կարելի է , մէկ կամ երկու շաբթուան մէջ կրնանք հիւանդը բարձրովին ապաքինած նկատել :

Երրորդ վիճակ մ'ալ քրկրայական ժանտաանդ կոչուածն է , որ ընդհանրապէս ջերմով կը շարունակէ . սա ալ իր մէջ շատ տեսակներ կը պարունակէ , սակայն գլխաւորաբար երեք տեսակի կը դասաւորեն . առաջինը՝ ժանտաանդի (թիֆօ) ընդհանուր վիճակ մը կ'ստանայ , ստատիկ ջերմով , մարմնոյ վրայ յառաջ կուգան կարմիր բիծեր , նոյն իսկ երբեմն սալաւի պէս այտուցներ . այս տեսակը կամ քանի մը օրուան մէջ կ'ապաքինի և կամ հետագայ տեսակներէն մէկուն կը փոխուի :

Երկրորդ տեսակը առաջինէն կը դանազանի՝ տեղական տարբեր տարբեր բորբոքումներ յառաջ բերելով . փոքր և մեծ տղեաց մէջ թանջքի կամ կեղծ մաշկային բորբոքումներ յառաջ կուգան , գարշահոտ թարախային և արիւնստ արտադրութեանց պատճառ ըլլալով , նաև թարախոտ ցնդաստապ , թոքատապ և կոկորդի , խաչափայի , մրգամանի (ծննդամրգական գործարաններու) և այլն մասերու կեղծմաշկային բորբոքում , օձացու (erysipelas երլանճր) և թարախային ուռեցներ (pyaemia) , և ասոնցմէ ազդուելով մարմնոյ մէջ թերի կողմեր կը մնան :

Երրորդ տեսակը կը կոչուի քրկրայական երիկամանց բորբոքում . մէզը գրեթէ կը դազրի , կամ քիչ քանակութեամբ կ'արտադրի որ կը պարունակէ բնասպիտ (albumen) . արեան ձերմակ և կարմիր գնդիկներ , երիկամունքի թաղանթային մասերէն բարակ շերտեր , երբեմն չարաթ մը չանցած , մէզին պարունակած թունաւոր իրերուն մարմնոյ մէջ տարածուելէն թունաւորում (uraemia)

յառաջ գալով գլխու ցաւ, փախումք, յետոյ իմիջիւր կամ զառանցանք և ցնցումներ կը պատճառէ, որ ծանր վիճակներուն վերջը անխուսափելիօրէն մահ է: Ինչպէս յայննի կ'երեւայ՝ քրեկայական ժանտապտակը կոչուածը ոչ թէ երեք՝ այլ շատ տեսակներ ունի:

Ե.

**ԹԻ ԻՆՉ ԸՆԵՆՈՒ Է ԲՈՒԵՐՍՆ ՏԵՂ ՄԸ
ՉՄՏՑՆԵՆՈՒ ՀՍՄՍՐ**

Այս կէտը ընդհանուր առմամբ կառավարութեանց պարտականութիւնն է, քանի որ հաւաքարար գործելիք և զօրաւոր միջոցներու կը կարօտի շատ անգամ. բայց կան անանկ պարագաներ որ ժողովուրդը կամ թաղապետութիւնը՝ իրենք ալ խորհելով կրնան կարգադրել. անոր համար գլխաւոր գիծերու մէջ պիտի բացատրուին ձեռք ամենից միջոցները:

Առաջին տեղը կը գրաւեն զարակրիկաներ և ասոջմարահական շղթաներ (cordon), այսինքն քրեկայի համաճարակի գտնուած երկիր մը, քաղաք մը կամ տեղ մը՝ ուրիշ, ակապը, չգտնուած տեղերէ անջատ, պահել և կամ ամեն գիտական կարելի միջոցներ գործածելէ. ետքը թողուլ որ յարաբերութիւնը շարունակուի անմիջական պէտքի պարագաներու ասկ, սակայն պէտք է հպատակիլ զարակրիկայի օրէնքին. ան որ, երբ վարակուած տեղէ մը չի վարակուած տեղ մը անցնել կ'ուզէ, անպատճառ ժամանակ մը մաքրանցի մը մէջ սպասելու է՝ ապացուցուելու համար թէ ինքը սոցե ակախն վարակուած չէ. միևնոյն ատեն անոր բոլոր զգեքերը կը հականկիտուին կամ կ'ախտահանուին (desinfection): Երբ քաղաքի մը մասնաւոր ատեններու մէջ քրեկայ տեսնուի, որպէսզի շատարածքի, նոյն ատենին ալ միևնոյն հսկողութեան ասկ

կ'առնուին. կիթէ մէկը այն օրէնքին անտատնէ և ասոջմարահան շղթայ դրուած տեղերէն փախչի առանց եղած ազգարարութեանց տկանջ տալով. քեղակոհար կ'ըլլայ, որպէսզի, եթէ կրէք ակախն վարակուած է, մաքուր տեղ մը մտնարով այն անդին ալ չվարակէ և շատերու մահուան պատճառ չըլլայ: Եթէ առևտուրի համար ըտրազուականութիւն կայ յարաբերելու, զարակրիկա և զամ տեղոյն մտա և ասոջմարահանութեան հսկող մարմիններու ներկայութեան, և անոնց ցոյց տուած միջոցներով կը փոխանակին իրեր առանց իրարու մտանայալ. փոխանակելի իրեր, անմաքուր կտրմիները անշուշտ, միշտ գլխաւան միջոցներով հականկիտուելէ կամ ակախահանութիւն և ետքը կը փոխանցուին մաքուր կողմը: Մետաղաքին իրեր, ինչպէս դրամ, զօրաւոր մանրէտապան հեղուկի մը մէջ դրուելէ ետքը ձեռքերնին կրնան առնել. զգետներ և այլն չար ստրութեան կամ առք չողի կ'ենթարկուին. թարմ ուտեստեղէններ, պտուղ և այլն՝ քանի որ չեն կրնար հականկիտուիլ և կամ հականկիտուելով բոլորովին կ'ոչնչանան, բացարձակապէս կ'արգիլուին:

Այս աստիճան զգուշութիւններ ըլլալով հանդերձ արդէս մարդիկ կրկին գողտնի միջոցներով կամ կաշտակելով գիբներ սեանող նրաշտոնաները՝ տեղէ տեղ կ'անցնին և իրենց հետ ակախ կը տանին: Քաղաքակիրթ երկիրներու համար, որ ժողովուրդը զարգացած է, և ուր կանխազգուշական միջոցներու այնքան հոգ կը տանին, զարակրիկան այլևս զրկիթէ գոյութիւն չունի. որովհետև հրդէն մարածի պէս ակախ իր սկսած տեղը կը մարեն:

Երկրորդ և ամենէն աւելի զգուշ ըլլալիք և ամենախարեւոր կէտը-ուելիցէ տեղ մը, քաղաք կամ գիւղ եկող և խմուելու համար գործածուող ջուրերու ակին, իր ըն-

թացքին մէջ ունեցած վիճակին և հասած տեղը բացառուած ճամբաներուն մեծ ուշադրութիւն դարձնելու է . քանի որ քուրբայի մանրէները ամենէն աւելի ջուրի միջոցաւ է որ կը տարածուին : Ուստի ,

1 . Երբ ջուրի մը տեղ վարակուած տեղւոյն մէջ է , նոյն ջուրը մաքուր չկրնար համարուիլ :

2 . Ջուրին տեղ մաքուր տեղ մը լլլալով հանդերձ երբ անմաքուր տեղ կը հանդիպի իր ընթացքին մէջ , անմաքուր է այլևս :

3 . Ջուրին տեղ , ընթացքին մէջ գտնուած տեղեր , մաքուր կրնան ըլլալ , սակայն երբ մտած տեղը վարակուած է , այլևս մաքուր չկրնար համարուիլ թէ՛ խմուրու և թէ՛ լուացուելու համար :

Մաքուր է այն ջուրը , որուն տեղ գտնուած տեղը , իր ընթացքին մէջ անցած տեղերը , և բացառուած տեղը երբ քուրբա կամ ուրիշ տարախոտիկ հիւանդութիւն չկայ . ուրեմն յիշենք այս մասին ուշադրութեան արժանի եղող կարևոր կէտերը .

Ա . Երբեք ներկի չէ որ խմելու և այլ պէտքերու համար գործածուելիք ջուրերու վրան բաց լլլայ . թէ՛ իր ընթացքին մէջ . երբ ընտելութիւն եղած վայրերէ կանցնի , և թէ՛ քաղաքին մէջ բացառուած ճամբաները գոցուած ըլլալու են . երբ տեղ տեղ բացուածքներ (ալլիլն) կան ջուր անհելու և կամ անսանոց ջուր ստլու համար , և կամ տան մէջերէ ջուր անցած տանն թաղած կարտաներ (քիւլի) կան տան պէտքի համար ջուր անհելու , այսպիսի բոլորովին փակուելու են . աղբիւրներ բոլորովին գոց և միայն ծակէ մը կամ ծորակէ մը վաղելու են . որովհետեւ տղէս և անխելք կեղտոտներ ստանոց խորհելու և սարսափելու թէ հաղարաւորնու մահուան

դրստաւ կը դաւնան , նոյն իսկ քուրբայէ բռնուած հիւանդներու կեղտոտութիւնները (կղկղանքը) կը լուան այդ խմելիք ջուրերուն մէջ : Ահ , աղիտութիւն , անմաքութիւն , տակուին որչափ զոհի պիտի տաք մարդկութենէն . այսպիսի պարագաները չէ թէ տեսնալ , այլ երևակայելու իսկ մարդ եղողին ջրերը թունդ կը հանէ :



Բ . Քաղաքին մէջէն անցնող ջուրի ճամբաներ , երբ ճեմիչներու և կոյտղիներու քովէն կ'անցնին , սաստիկ քննութեան ենթարկուելու են , և եթէ պէտք տեսնուի , այդ տեսակ տեղերէ հեռու պահուելու են , կամ անոնց հետ հաղորդակցելու հաւանականութիւնէն բոլորովին զերծ մնալու են՝ երկաթեայ խողովակներու մէջէն անցընելով : Այս զգուշութիւնները ոչ միայն քուրբայի՝ այլ ժանտաւտնիկի համար ալ աւագ կարևորութիւն ունին : Նոյնպէս ամենամեծ մեղանշում է առողջապահութեան դէմ՝ քաղաքի մը մէջ ազատ փողոցներ , կայուն և նեխած ջուրեր , և ցիխտ վայրեր ունենալ . քանի որ մանրէներու աճման համար յարմար և ամենանպաստաւոր բոյներ են :

Գ . Գլխաւոր կէս մըն ալ՝ կերակուրի համար գործածուած հեղուկ իրերու , պտուղներու խնդիրն է . այսպիսիներու վարակեալ տեղերէ ներմուծումը բացարձակապէս արգիւնելու է . երբ արդէն իսկ ախար սկսած է տեղ մը , հան վաճառուած ուտեստեղէնին մեծ ուշադրութիւն դարձնելու են թաղապետութիւնը և կառավարութիւնը :

1 . Միսը՝ տկար անսանոց միսը և զէշ տեսակէն ըլլալու չէ . քանի որ ստամոքսի խանգարում և փորձութիւն կրնայ պատճառել :

2 . Եփուելիք բուսեղեններէն զատ , որոնց որակն ալ լաւ ըլլալու է , հում ուտելիք բուսեղեններ և պտուղներ քննութեան անցնելով , յատկապէս եղածները արգիւնելու

5390 88



լու են , կամ բոլորովին ծախուելու չեն :

3. Կաթ , թան , շառաւայներ ծախուած սեղերը , սրբ-
ճարանները , խաները , և հողերները միշտ քննութեան են-
թարկուելու են , որպէսզի միշտ ետացած ջուր գործածեն թէ'
խմելու , թէ' խմելիք պատրաստելու և թէ' ամանները լուս-
լու համար՝ պայմանաւ որ մածուն , շառաւայ և այլն , պալ
գործածուելիք իրեր արդէն իսկ մաքուր լլլան ջրեցուելէ
առաջ : Բաղնիքները և բոլոր հասարակաց վայրերը հսկո-
ղութեան տակ առնուելու են : Սա ալ յիշենք թէ' մաքուր
ջուրի պաշար մը և մաքրութեան զգուշութիւն՝ գա-
րանքիխաներէ և առողջապահական շրջաններու հսկող
ժանտարաններու գունդերէն շատ աւելի արդիւն միջոյ-
ներ են համաճարակին ընդհանրացման առաջքը առնելու
համար : 1894 ի քղերայի ժամանակ զիտուած է որ Կե-
սարիոյ մի քանի թաղերուն մէջ , ուր տարբեր ակէ եկող
ջուր կը գործածէին , գրեթէ բնաւ քղերայի դէպք չէ պա-
տահած , բաղդատամբ ուրիշ թաղերու , որոնց ջուրի
ճամբաները անխնամ էին . և Կեսարիոյ Ս . Կարապետի
դպրոցին մէջ բնաւ դէպք մը չպատահեցաւ՝ ար-
տաքին կտակածելի տանջութենէ կտրուած և ջուրի և
ուտեստի պաշարներ ունեցած ըլլալուն համար :

Անհատներու քնելիք կանխազգուշական միջոցներն են .

1. Եռացած և պղտած ջուր խմել .
2. Հում պտուղներ և ընդեղէններ չուտել .
3. Ստամոքսի մարտդութիւնը չխանդարել . Եփած
թեթև կերակուրներ ուտել : Կրկին յիշենք թէ' կրք մէկը
ստամոքսի և աղեաց խանդարում ունի , պէտք է շատ
զգուշ ըլլայ կերակուրներու մասին .
4. Ողելից ըմպելիքներ շատ չգործածել . սխալ է
ոմանց ինքզինքնին արբեցողութեան ապերինն , որով թէ'

ստամոքսը կը խանդարեն և թէ' չեն կրնար իրենց անձի
պէտք եղած խնամքը տանիլ .

5. Մաքրութեան վերջին տոտիճան հոգ տանիլ .
նեքնազգեստներ , վերմակ , սաւան , և այլն միշտ մա-
քուր լլլալու են . ձեռքերը միշտ մաքուր պահուելու են .
եղունգները կտրուած և մաքրուած ըլլալու են : Սխալ է
չարունակ առնելը աւելելով փոշիներու մէջ թողուլը . քա-
նի որ փոշիներու միջոցաւ աղտոտ բաներ կրնանք չնչել և
կուլ տալ : Աւելի լաւ է թաց լաթով , կամ սխալիսկի
ջուրով միայն սրել մեր բնակարաններու պատերը և յա-
տակները՝անցուղարձի ժամանակ դռներու առջեւը եղող
փողոցի մասը աւելին ալ բնաւ լաւ բան մը և մաքրու-
թիւն չէ' . տան մէջէն նետուելիք աղտոտ իրերը փոխա-
նակ փողոց նետուելու՝ մասնաւոր ամանի մէջ դրուելով՝
թաղապետական կտաքերը անցած առեն մէջը լեցուելու են :

2.

ԽՆՍՄՔԻ ՄԻՋՈՑՆԵՐ

Ամեն զգուշական միջոցներէ ետք , երբ տան մը մէջ
քղերա կայ , ինչ միջոցներ գործածուելու են թէ' հի-
ւանդին , թէ' նոյն տանը մէջ միտասին գտնուողներուն , և թէ'
նոյն տեղէն ախտին ծաւալման առաջքը առնելու համար .

1. Հիւանդին համար գործածուելիք դեղերը և դար-
ման : Հոս յիշելիք դեղերը և դարմանումը պիտի լլլան այն
բոլոր՝ բաները , որ առնելու մէջ ընկը դիւրին և հա-
կընայի ըլլայ . մնացածը պէտք է թողուլ բժշկական խը-
նամոց , և կառավարութեան և բարեսէր անձանց , բժը-
կական հսկողութեան տակ , գործածած դեղերուն և մի-
ջոցներուն . հիւանդը հանդարտ և հանգիստ անկողին
մանելու է : Ամենէն աւելի լաւ և ազդեցիկ դեղը ափի-

լու են, կամ բոլորովին ծախուելու չեն:

3. Կաթ, թան, շաւրուպներ ծախուեալ սեղերը, սրճարանները, խաները, և հողերը միշտ քննութեան ենթարկուելու են, որպէսզի միշտ եռացած ջուր գործածեն թէ՛ խմելու, թէ՛ խմելիք պատրաստելու և թէ՛ ամանները լուսու համար՝ պայմանաւ որ մածուն, շաւրուպ և այլն, պաղ գործածուելիք իրեր արդէն իսկ մաքուր լլան ջրեցուելէ առաջ: Բաղնիքները և բոլոր հասարակաց վայրերը հսկողութեան տակ առնուելու են: Սա ալ միշտինք թէ մաքուր ջուրի պաշար մը և մաքրութեան զգուշութիւն՝ գարանքիներէ և առողջապահական չլիմաներու հսկող ժակետներու գունդերէն շատ աւելի արգելիչ միջոցներ են համաճարակին ընդհանրացման առաջքը առնելու համար: 1894 ի քոլերայի ժամանակ դիտուեալ է որ Կեսարիոյ մի քանի թաղերուն մէջ, ուր տարբեր ակէ կիող ջուր կը գործածէին, գրեթէ բնաւ քոլերայի դէպք չէ պատահած, բազաւամամբ ուրիշ թաղերու, որոնց ջուրի ճամբաները անխնամ էին. և Կեսարիոյ Ս. Կարապետի դպրոցին մէջ բնաւ դէպք մը չպատահեցաւ՝ արտաքին կտակածելի առնչութիւնէ կտրուած և ջուրի և ուտեստի պաշարներ ունեցած ըլլալուն համար:

Անհատներու ընելիք կանխազգուշական միջոցներն են.

1. Եռացած և պաղած ջուր խմել.

2. Հում պտուղներ և ընդեղէններ չուտել.

3. Ստամոքսի մարսողութիւնը չխանգարել. ելիած թեթեւ կերակուրներ ուտել: Կրկին յիշենք թէ կրբ մէկը ստամոքսի և աղեսոց խանգարում ունի, պէտք է շատ զգուշ ըլլայ կերակուրներու մտախն.

4. Ոգելից բմպելիքներ շատ չգործածել. սխալ է ոմանց ինքզինքնին արբեցողութեան տակրնին, որով թէ՛

ստամոքսը կը խանգարեն և թէ՛ չեն կրնար իրենց անձի պէտք եղած խնամքը տանիլ.

5. Մաքրութեան վերջին ստոխճան հոգ տանիլ. ներքնագրեւաններ, վերմակ, սաւան, և այլն միշտ մաքուր լլալու են. ձեռքերը միշտ մաքուր պահուելու են. եղունգները կտրուած և մաքրուած ըլլալու են: Սխալ է շարունակ տուները աւելիով փոշիներու մէջ թողուլը. քանի որ փոշիներու միջոցաւ աղտոտ բաներ կրնանք շնչել և կուլ տալ: Աւելի լաւ է թոց լաթով, կամ սխալիսկի ջուրով միայն սրբել մեր բնակարաններու պատերը և յատակները՝ անցուղարձի ժամանակ դռներու առջեւը եզոզ փողոցի մասը աւելին ալ բնաւ լաւ բան մը և մաքրութիւն չէ՛. տան մէջէն նետուելիք աղտոտ իրերը փոխանակ փողոց նետուելու՝ մասնաւոր ամանի մէջ դրուելով՝ թողապահակուն կտրքերը անցած ատեն մէջը լեցուելու են:

2.

ԽՆԱՄՔԻ ՄԻՋՈՑՆԵՐ

Ս.մ.ն գգուշական միջոցներէ ետք, կրբ տան մը մէջ քոլերա կայ, ինչ միջոցներ գործածուելու են թէ՛ հիւանդին, թէ՛ ուրիշ տանը մէջ միտախն գտնուողներուն, և թէ՛ ուրիշ տեղէն ախտին ծուալման առաջքը առնելու համար.

1. Հիւանդին համար գործածուելիք դեղերը և դարման: Հոս յիշելիք դեղերը և դարմանումը պիտի լլան այն բոլոր՝ բաները, որ տուներու մէջ ընելը դիւրին և հասկրնայի ըլլայ. մնացածը պէտք է թողուլ բժշկական խրնամոց, և կտաւալարութեան և բարեսէր անձանց, բժըշկական հսկողութեան տակ, գործածած դեղերուն և միջոցներուն. հիւանդը հանգարտ և հանգիստ անկողին մտնելու է: Ս.մ.նէն աւելի լաւ և ազդեցիկ դեղը ափի-

անն է, քանի որ այս դեղը աղիքները հանդարտեցնելով և անոնց օձային շարժումը արգելելով առջևը կ'առնէ փորճարութեան: Թերեւս լաւ կ'ըլլայ նոս յիշել թէ աղիքներու ներքի թաղանթին գործը հոն գացած հեղուկները ծծելով մարմնոյն ներսը կը խրիէ որ արեան շրջանին մէջ մտնալով մարդուն ամբողջ կազմուածքին սնունդը կը հայթայթեն, սակայն երբ քոլերայի մանրէն կը մտնայ հոն, յստաջ բերած զրգուութենէն, ծծող մաշկը կ'սկսի դուրս ծորել մարմնոյ հեղուկ մասը. ինչպէս տեսած ենք, հարբուխի ժամանակ մեր քթին վազելը, և սկրթուած մէկ տեղերէն հեղուկ մը դուրս գալը. սակայն ափիոնի գործածութեան մէջ շատ զգոյճ ըլլալու է, որպէսզի հիւսանդը դեղէն չարբնայ և չմարի. ափիոնը կը արուի ամեն երկու կամ երեք ժամը անգամ մը, փոշի վիճակին մէջ կէս ցորենէն մինչեւ մէկ ցորէն, և անոր պատրաստուած հեղուկէն (tinct. opium կամ laudamum) տասնէն մինչեւ քսան կաթիլ, ոմանք կը նախընտրեն մէկ երկու անգամ, 30-50 սանդիկրամ քալումէլ (calomel) կոչուած դեղէն տալէն ետքը ափիոն գործածել: Քիչ շատ դեղերէ տեղեակ եղողներու համար, ամենէն վերջը դեղագիրներու շարք մը պիտի ներկայացուի: Հիւսանդը տաք զանաւաններու կամ վերմակներու փաթեթելով չիման ենթարկելու է. կտոր մը լաթով տաք ձէթ, գոնեազ կամ օղի կրնայ չփուիլ, տաք թէյ, կամ զօրաւոր սուրճ, կամ մսի ջուր, և կամ օխրաւոր և միւրվիտ կոչուած ծաղիկներու թէյի նման պատրաստուածը խոցուենիլու է. նաեւ շատ օգտակար է տաք լոգանք, որուն մէջ մանանեխ ալ կը դրուի, ատենը անգամ մը կրկնելով. փախումին համար սառ և կամ ձիւնը սիսեւի չափ կլոր կարկուտի վերածելով կլեցնելու է (մաքուր լաթի մը մէջ փոքր

չափով ձիւն դնելով երբ կոլորէք. ձիւնը կարկուտի ձեւ կ'ամբնայ. նոյնպէս մէկ սանդիկրամ մորֆին կրնայ արբուխի բերէն-մանուանոց բժշկին հրամանաւ. սո՛ւ միանանց մէջ յօս. պատճառով կծկումները հանդարտեցնելու համար մորֆին ներարկուելու է՝ կա՛մ բժշկին և կա՛մ անոր յարմար տեսած մէկուն կողմանէ. երբ սիրայ տկարանալ կ'սկսի, լաւ է ջրախառն գոնեազ, շամբուկայ, և սիրար զօրացնելու համար, բժիշկներուն յանձնարարած դեղերը գործածել: Երբ պէտք զգան բժիշկներ, սիրար զօրացնելու համար ներարկուծով դեղեր կուտան, և մարմնէն պակասած հեղուկին տեղը լցնելու համար արհեստական արեան հեղուկ. ընդհանրապէս հազարին վեց, գործածական ալ. (sodium chloridum) լուծելով ետացած ջուրի մէջ. Ֆար. 100 (տան. 38) ասախճանին մէջ կը ներարկեն բուսականաչափ. ոմանք հազարին մէկ ալ սօսա (sodium bicarbonatum) կ'աւելցնեն:

2. Մեծ զգուշութիւն պէտք է կերակուրի մասին. ոչ միայն հիւսանդութեան միջոցին, այլ հիւսանդութիւնը անցնելէն ետքը քանի մը շտաթներ, կերակուրները ըլլալու են թէյ. եփած կոթ, կամ կաթնապուրի ջուր, ապուրի ջուր. երբ պաղութիւնը անցած է՝ թան և մածուն. յետոյ կամայ երբ լաւանալու վրայ է՝ մայեղ ապուր, շատ լաւ եփած ապուր, մուհաղղեպի, կաթնապուր՝ բրինձը լաւ եփած, մածունապուր, բրինձով և կամ կորկտով, առայով պատրաստուած պիւսկր և սոսնց նման թելթեւ կերակուրներ. ոմանք կը նախընտրեն կերակուրներու հետ ազաթթու (acidum hydrochloricum) կաթեցնելով ջուրի մէջ՝ առաջ հիւսանդներուն խմելու համար:

3. Քոլերայական ժանտապենդի դարմանումն ալ

սեռակին համեմատ է: Բժիշկներու ընկերքը անոնց թող-
լով՝ տան մէջ արուելիք ինամքը նոյնաման են քորոր
հիւանդութեանց համար: Ամեն տաղջապահական կանոն-
ներու զգուշութեամբ հետեւելու է. ո՛րեւիցէ փոփոխու-
թիւն մը անմիջապէս լուր արուելու է բժիշկին: հիւանդին
մէջը քննել կարեւոր է՝ երիկամանց վիճակը լաւ հաս-
կընալու համար:

Ամենակարեւոր է գիշտալ թէ ամենաթեթեւ քորերա
մը ամենատաստիկի կրնայ փոխուիլ. նմանապէս անոյցս
կարծուածներ կրնան ապաքինիլ, ուստի հիւանդութիւնը
թեթեւ է ըսելով ո՛չ անհոգ գտնուելու է, և ո՛չ ալ ան-
ոյցս վիճակ է ըսելով անաարբեր և խնամազուրկ թողե-
լու է. որովհետեւ ասանկ պարագաներու մէջ իսկ բնու-
թիւնը հրաշքներ կը գործէ, ուրեմն երբեք զլացուելու չէ
բնութեան արուելիք օգնութիւնը. մեր ձեռքէն եկա-
ծը մենք ընկու կնք. շատ մեանելու վրայ եղողներ՝ լաւ
խնամքով հակազգեցութեան վիճակի (stage of reaction)
մէջ կը մտնան, մեր հասկցածին պէս բնելով՝ ապիւն կը
դառնա:

4. Հիւանդին շուրջը գտնուողները վարակումէ ա-
զատ պահելու համար՝ հիւանդին կզկզանքը և փսխու-
քը միշտ ամանով առնելու է, որուն մէջ գրուած բլլայ
հասարակ ապիս ֆենիֆ կամ կիրի ջուր և կամ հալած ար-
ջասպ (կէօղ թաշի-cuprum sulphatum). աւելի լաւ է մաւ-
նաւոր խորունկ փոս մը ունենայ և անոր մէջ թափելէն
հաքը, վրան կիր կամ հասարակ ապիս ֆենիֆ և կամ
տաք մոխիր լեցնել, և եթէ ձեմիչը լեցուի, կրկին նոյն
զգուշութիւնները ընելու է. հիւանդին ծառայութիւն մա-
տուցանողը անմիջապէս ձեռքը օձաւով և եռացած ջու-
րով լուալէն հաքը, (եղունգները կարուած բլլալու են՝

ազա չի պահելու համար); հազարին մէկ պատրաստուած
սխալիւնեյով լեցուն հոգէ (*): կամ ջնարակուած յինֆա ա-
մանի մը մէջ ձեռքերը քանի մը վայրկեան թափխելով
կենալու է. յետոյ կրկին եռացած ջուրով լուալու է: Երբ
հիւանդին վերմակը և կամ սուանը ետին ազտտաին,
ինչ որ միշտ կրնայ պատահիլ, անմիջապէս փոխուելու են
և ազտտաները եռացող ջուրի մէջ կոխելու է. եթէ եր-
բեք ուրից սեղ կաթիլ մը աղտոտութիւն թափի, եթէ
լուացուելիք է, եռացող ջուրի մէջ նետելու է, եթէ ոչ՝ ան-
միջապէս սրբելով, սրբիչը այրելու է, և նոյն տեղը ա-
ռատ սխալիւնեյի ջուր լեցնելու է: Այս զգուշութիւննե-
րը մեծ խնամքով կատարելու է. քանի որ, ինչպէս քս-
նիցս յիշուեցաւ, քորերայի մանրէն փխանքով և կըղ-
կըղանքով է որ դուրս կուգայ հիւանդէն:

Երբ հիւանդը ապաքինի կամ մեանի, տան մէջ կատար-
ուելիք զգուշութիւնները նոյն են, միայն մեռելը՝ մա-
քուր և կիրի ջուրի և կամ սխալիւնեյի ջուրի թափխը-
լուած սուանի մէջ փաթթելէն ետքը իր հանգիստը խրկե-
լու է: Ապաքինած և կամ մեռած հիւանդին համար գոր-
ծածուած և կամ պառկած սենեակին մէջ գտնուած բու-
րոր լուացուելիք ձեռմակեղէնները նաեւ, փոսոցներ, կա-
պերաններ եւայլն եռացող ջուրի մէջ կոխելու է. լուաց-
ուիլ կարելի չեղող հագուստներ տաք օդի, կամ շոգիի
ազդեցութեան ենթարկուելու են՝ գործիքներու միջոցաւ,
եթէ կը գտնուին. եթէ ոչ այրուելու են:

Բոլոր այրուելիք իրերը այրուելու են:
Ապաքինած հիւանդը լաւ պահեօ մը առնելէն և ա-
մեն ինչ նոր հագնելէն հաքը սենեակէն դուրս կրնայ կլլալ:
Սենեակին պատերը, տախտակամածը և ձեղունը, սխալ-

(*) Սխալիւնեյ մեծազային ամառները կ'ուտէ եւ կը սեղնէ:

լիւնէի ջուրով, կամ ապիս ֆենիլի լուծուածով, սրբուելու են. աւելի լաւ է երբ հականիւսիչ գործիք կայ, անով սրակելով ամեն կողմ. աննեակին պնասերը կրն ծնի ունին, վրայէն լուծուած կիր (պասսանա) քսելու է. ասոնցմէ ետքը՝ եթէ անեյլներու ընակութեան միակ տեղը չէ, քանի մը օրեր, եթէ կարելի է շարտիներ, աննեակին գլուհները, պատուհանները անտառօղի, լոյսի և արեւի սաջիւքաց պահելէն ետքը մանալու են:

Սրբ. սրբելի ընթերցող, եթէ չես ուզեր, քորկրայէ վարակուել, սա ամիրտի պատուէրներուն ուշադիր եղիր.

1. ՄԱՒՈՒՐ պահէ մարմինը, ճերմակեցնող, հագուստները և այլն. եղունգները մաքուր և կտրուած լլղալու են:

2. ՄԱՒՈՒՐ պահէ ստամոքսը, թիթեւ և երամ կեղտուրներ միայն կեր. ստամոքսի և աղեաց խոնկարում ունեցած ատենը պէտք եղած խնամքը տար: Տե՛քը դարձն պիտի ընեմ ըսելով Բագոսին մի՛ երկրպագեր:

3. ՄԱՒՈՒՐ պահէ սոււնը և ճեմիչը. մաքրութիւն է ըսելով՝ սոււնը կամ աննեակը շարունակաւ լիւրով փոշիներու մէջ մի՛ թողուր. պէտքին համեմատ կտասարէ. կամ անտառ ջուրով լուարով թայութեան մէջ մի՛ ընակիր. աւելի լաւ է թայ լաթով սրբել և չորցնել:

Այսպէս ամեն ոք երբ անձին և ընակարանին հոգ կր տանի մաքրութեան տեսակէտով, համաճարովի մը սրբիլուած կր լինի, եթէ երբեք դուրսէն եկողներու միջոցուտար տեղ մը մտցուած իսկ է: Ուրեմն շատ լաւ կր հասկըցուի որ կանխողգուշական միջոցներու հոգ տանողներ արտէն վարակուելու վտանգը չեն ունենար:

ԳՈՒՆԵՐԱՅԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾՍԾՈՒՍԾ ԴԵՂԱԳԻՐՆԵՐ

R. Gm.
Laudanum
Tinct. capsici
Tinct. zingiberis
Tinct. cardamomi aa. 10. 00


M. et Sig. 30-40 կաթիլ կամ կէս թէյի դգալ, քիչ մը ջուրով. հիւանդութեան սաստկութեանը համեմատ կրնայ աւելցուել. եթէ փսխեն, անմիջապէս կրկին սղրուելու է մինչև որ փորհարութիւնը դադրի:

R. 1. 00
Tinct. opii 3. 00
Vini ipecacuanhae 10. 00
Tinct. valerian ether. (val. 1, spr. ether. 5) gtt. No. V
Ol. menth. pip.

M. et Sig. 20-30 կաթիլ, պարագային համեմատ 2-3-4 ժամը անգամ մը:

R. 12. 00
Pulv. aromaticae 12. 00
Spr. ammonii aromat. 40. 00
Tinct. catechuae 24. 00
Tinct. cardamomi co. 4. 00
Tinct. opii ad. 600. 00
Misturae cretae

M. et Sig. մէկ սուրճի դաւաթ (=30 gm.) չափահասի, կէս գաւաթ՝ 12 տարեկանի, 2 թէյի դգալ՝ 7 տարեկանի համար, ամեն 2-3-4 ժամը անգամ մը:



ԳԻՆ Ի ԴԱՅԵԿԱՆ

2887

501

2013

« Ազգային գրադարան



NL0073849

